



# ԼՐԱԳԻՐ

## ՔԱՂԱՒԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ ԵՒ ՏՆՏԵՍԱԿԱՆ

Վ. Պոլսոյ համար Տարեկան համար	180 դր.
Վեցամսեայ	100 ,,
Գաւառաց համար Տարեկան համար	200 ,,
Վեցամսեայ	100 ,,
Մեծ քիւրճ	2 դր.
Օրաբերք	20 փր.

Մանուցման տող մէկ սեղանի համար 3 դր. երկու սեղանի համար 2 դր. Իւրաքանչեւ յազար համար ծախսքը Խմբագրութեան վրայ է: Լրագրոյ վերաբերեալ նամակ կամ որ եւ իցէ գրութիւն Խմբագրութեան Տնօրէնին պիտի ուղղուի: Եւ նամակ ծախսքը ալ դրկողով վրայ է:

### ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 8 ՀՈԿՏԵՄԲԵՐ ԻՒՍՏԱՆԻ ԿԱՆՈՒՆ

Ստամբուլի մի վեր ծագած ներքին դժուարութիւնները, որք Ռուսիոյ խորին ուշադրութիւնը գրաւած են, հետ զհետեւ իրենց սպառնալից կերպարանքը կը կորսնցնեն: Ըրգէն Գաւառացիներուն խորին ընդունակութիւնը կատարուելու վայէ. կայսերական կառավարութիւնը փոքրիկ նաւահանգիստ մը շնորհէց անոնց, և վեհախորհուրդը նոսրան ալ շարունակ մը պարզեց, որ ծովային հարգարգիւթեան առաջին միջոց մը կը մասնակարգէ: Արդար իշխանին Արքայի իշխանը Պէլլիասի օսմանեան բերքեղան պարպուիլը կը պահանջէ գործնական, բայց Ռուսիոյ դէմ ուղղակի դժուարութիւն մը հանած չէ: Բուսանից Վարդապետ իշխանին Արտաւան զընդունուի գարու և բաւ սովորութեան օգնութեամբ Սուլթանին ներկայանալու համար ըրած բանակցութիւններն յաջողութեամբ ՚ի դուրս ելան և թէպէտ կըսուի թէ իշխանին խորհրդակցութիւններէն ոմանք անոր յանձն առած պայմաններուն չեն հանկուրդ, բայց իշխանը կը պատրաստուի եղեր մայրաքաղաքս գալու, որով Սուլթանը-Արքայից հետ ծագած դժուարութիւնն ալ կը լուծուի: Բուսանաւանի սահմանադրութեան վրայ կայսերական գործը ներկայութիւնն ապագամբական շարժումներն արդիւնք Վաստի մէջ Մարտի արքայի պէտքին դէմ ծագած դժուարութիւնները փարսակցան: Ըտրեւաններն ալ Բուսանի Քերտապի ձայնը չլսուի:

Ար մնայ միայն Արիւսի ապստամբութիւնը. այն ալ իր առաջին կարեւորութիւնը կորսնցուց, և ամեն կողմանէ յոյս կայ որ քիչ օրէն կը խաղաղի: Բայց կայսերական կառավարութեան առջև բացառած գործունէութեան ընդարձակ ասպարէզն այս զընթացքում լուծմամբ միայն չվերջանար: Բանի մը տարիէ ՚ի վեր անբութեան ամենէն մեծ դժուարութեանց մէկն ալ դանձային ներքինութիւնն եղած է, որուն վրայ շատ անգամ քաղաքական դժուարութիւններ ալ աւելնալով, իրաց վիճակն առաւել ևս շեփոթած են: Այս ամեն դժուարութեանց բարձրան համար, ինչպէս ըզգայի կերպով կը տեսնուի, հիմնական բարեկարգութիւններ պէտք են, որոց ամենէն զիւստօրն է 1856ի խաղաղութեան պայմանագրութիւնը: Արքայը այս շարժումը լրացնող զիւստօրն պաշտօնական ազգարարութիւն մը բուռն յօդուածոց հրատարակութիւնը կարգելու, բայց որքէն քը հրատարակութեան վերջումները պատճելով անկեղծ և սրբարարուն վիճարանութիւններ ու խորհրդածութիւններ ընելու ապատուութիւնը չզրանար Օսմանեան լրագրաց: Մէք ալ կրնանք բնէ որ բնաւ այս շարժէն խոտորած չենք, և օրինաց առած ազատութիւնն ամենայն անկեղծութեամբ և ար-

դարտախնայութեամբ գործածելու ջանք ըրած ենք և միշտ կրնանք: Ուստի և բնաւ տարակոյս չունինք որ երբ լրագիր մ'անկեղծ և արդարախոս կարծիք մը յայտնէ, կամ անժխտելի ճշմարտութիւններ պարունակող յօդուած մը պատշաճաբար հրատարակէ, օրէնքն աւար վայ չձանարան, ինչպէս որ պաշտօնական ազգարարութեան լեզուն ալ յայտնագետ կը ծանուցանէ: Արքայ այս նկատուածն ընելէ ետեւ քանք մեր արդարախոս և անկեղծ կարծիքը յայտնելու: Բանի մ'օրէն վեր Մեծօրիայ Տիրութեան մէկ յօդուածը թարգմանել սխաճ ենք, որուն մէջ 1856ի կայսերական խաղաղութեան պայմանագրութեան պատճառով անտուճ ըզը մարտութեամբ ընթերցողաց աչքին առջև կը ներկայանան: Ինչպէս այն յօդուածէն յայտնի կը տեսնուի, Պարիզի դեպի անտուճ Տարապետն ալ Եւրոպայի քաղաքակրթութեալ ազգաց գերագատանին մէջ ընդունելով, Օգոստոսիս Սուլթանին իր ամեն հպատակաց ալ նորն արտօնութիւնները շնորհէց զորս քաղաքակրթութեալ աղբերը կը վայելն: Բայց երկրին քաղաքական դաստիարակութիւնը շատ ետ մնացած ըլլալով, 1856ին Տարապետնի մէջ մտած մեծ փոփոխութիւնը մինչև ցարդ տակաւին կատարուեցաւ իր արդարեւ չտուաւ, և այս է պատճառը որ դժուարութիւնները կը յարատեւեն: Այս վերջիններուն բարձունքն առաջինը գործողութեանը կը կարծուի: Այսպիսիական կառավարութիւնը դարու սկիզբանց համաձայն փոփոխութեան յառաջդիմութեանը հարկաւոր է. զոճ արտօնութիւնները շնորհելու և անոնց գործարարութեան վրայ հսկիք է և կը հսկէ. սակայն իր ջանքը շատ անգամ անշարժական գործութեան մը, այն է ժողովրդին ապրումութեանը հանգիւղելով՝ ապարդիւն մնացած են: Դրամ է ուրեմն որ ժողովրդին ալ արթնանալով քաղաքակրթութեալ ազգաց աստիճանին հասնելու համար պէտք եղած ջանքն ընէ: Առաւելարութեան կողմանէ արդէն սխաճ բարեկարգութեանց շարունակութիւն և իրական գործարարութիւն. ամեն կարգէ, կրօնքէ և ազգութեանէ եղող ժողովրդաց կողմանէ ալ յառաջդիմութիւն և ազգութեան մարտնչութեան և նախապաշարմանց բարձունք: Այս է ահա վերջութեան ձանրան:

Բայց այս ձանրան մէջ մտնելու յոյս կայ թէ ոչ: Լեւոնթ-Շերքու լրագիրը չուզէր բորբոքին յուսահատիլ: «Իրքէք կասկածած չենք, կըսէ, Պուստ և Արիս փաշաներուն պէս նոսրարաց եռանդուն փոփոխութեան վրայ, որպէս զի անցեալ և նորինից Ինքնակարոց օրերուն գէշ աւանդութիւններն անհետացնեն և ճշմարիտ բարեկարգութեանց արդատեօք՝ քան թէ թուրքութե հրովարտանքով՝ որք ապարդիւն մնացած են, Եւրոպայի մէջ Գրան ու-

նեցած սակաւաթիւ բարեկամաց վատահոլութիւնը գործեալ ստանան: Բանիցս անգամ անցեալ տասն տարուան մէջ կայսերական խաղաղութեան կառավարչական հրամանագրութիւնը կը ծանուցանէին այս կամ այն վեղճման բարձունք որ տակաւին կը շարունակէ՝ ինչպէս Պարիզի դաշնագրութիւնն ըստ արտօնութեան օրը: Բանիցս անգամ գանձը հիմնական խնայութիւններով պիտի բարեկարգուէր, և տակաւին խնայութիւն ըստելու արժանի բան մը չհատարուեցաւ: Բրիտանոնային բրն օրինաց առջև իրենց Իսլամ հպատակացիներուն բացարձակագետ հաւատարմութիւնը, և ոչ չգրտեր որ մայրաքաղաքէս կէս ժամ անդին քրիստոնէի մը վայելութիւնը տաճիկ մը վերջուցութեան քով արժէք չունի, ինչպէս էր յիսուն տարի առաջ: Այսպէս են նաև վարչութեան մնացած միւս շատ պարագայներ: Արքայը մայրաքաղաքին մէջ մեծամեծ բարեկարգութիւններ եղան, և միտումն ալ կարծենք շարունակ թէ և կամաց կերպով բարեկարգութեան կողմէն է: Բայց գաւառաց մէջ Վուստը չկրնար այնչափ ստիպել յառաջդիմութիւնը: Արիւս է որ զիտողները կը յուսահատեցնեն, և թէպէտ կառավարութեան զիտուող անգամներն անձնապէս չեն կրնար մեղաբարձուիլ իրաց այս վիճակին համար, բայց ներքին և արտաքին քննադատներն այս արդատեցող պատասխանատուութիւնն անոնց վրայ կը ձգեն: Եթէ նախկին մեծ Կարգապետն և ներքին արտաքին գործոց պաշտօնէն հանձարն ու կարողութիւնն ունեցող անձինք չկարենան երկիրը փրկել, անօգուտ է անոր ազգային վերակենդանութիւնն ու բարեկարգութիւնը յուսալ: Բայց թէ և գործը շատ դժուարին է՝ կարելիութեամբ կը հաւատանք տակաւին: Մէք ալ կը հաւատանք այս կարելիութեան, և անոր դրուական մը կը համարենք երեսուն տարիէ ՚ի վեր կատարուած մեծամեծ փոփոխութիւնները: քանզի ի՞նչ անկողմնակալ դիտող մ'երկրին նոյն աստիճան բարոյական վիճակը հիմնականին հետ բաղբառէ, անտարակոյս անհուն տարրերութիւն մը կը գտնէ: Տարապետն քրիստոնէից մէջ եղած յարաբերութիւններն յանապախարակ, հպատակ ժողովրդաց անհատական պատիւն ու իրաւունքը յարգուած, կրօնական աստիճանները մեծ մասամբ վերցած կամ մեղմացած, ոչ ազգային աստիճանը նախորդ արքային մէջ աւելի մեծ քարեղանութեանց կը հաստատեն որ ի՞նչ այսչափ փոփոխութիւններ կատարուեցան կայսերական կառավարութեան քաղաքակրթութեան ջանքից շնորհով, անոնց մէջ երբ ալ կըրնան կատարուիլ: Միայն թէ, ինչպէս վերն ըսինք, ամեն կարգի ժողովրդին ընդ ալ իրենց կողմանէ ջանարու են կառավարութեան կատարել ու զոճ բարեկարգութեանց արամալիր ըլլալու:

բարեկարգութիւններ՝ որք ոչ միայն հրատարակ ազգաց՝ այլ և Օսմանեան մեծ ազգին ալ ոչինչ նուազ օգտակար են: Աւարից կայսրն հրաման ըրաւ որ իր սիրտներուն մէջէն «Թագաւոր Լոնգարտից և Արեւելոյ» խօսքը վերցուի և իր կայսերական զինանշանին վայելն ալ նոյն Թագաւորութեան նշանները ջնջուին: Այս որոշումը կը նշանակէ թէ Լոնգարտից և Արեւելոյ երկիրները ոչ թէ պատերազմով առնուած են իր ձեռքէն, այլ ինք իր յօժար կամքը առած է: Աւարից աստիճաններուն մէջ ծառայող խաղաղ դասակարգներն ալ՝ որոց թիւը 43 հազարի կը հասնի, Աւարի-խաղաղական վերջին դաշնագրութեան վաւերացմանէն անմիջապէս ետքը Արեւելոյ սահմանազրու զընտրուեցան՝ խաղաղական իշխանութեանց յանձնուելու համար: Հետագային 14 հոկտ. Պէրլինին կը հետագրեն թէ Սաքսոնիայի Թագաւորը գոհացուցիչ զիջումներ ընելով Երուսից, հաջտուի իւր ստորագրուեցաւ: Խաղաղ Աւարից վճարելու դրանց առաջին բաժինը վճարելով, Աւարի ալ Լոնգարտից երկաթեայ թագն իրաւոր դարձուց: Հունգարից Աւագածողովը, նոյնիսկ 13ին պիտի բացուի: Նիւ Եօրք. 14 հոկտ. Ոսկի 153. բամպակ 42: ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԵՆՈՒԿԻՐ Լոնտրա 16 հոկտ. Օսմ. ընդհ. պարտք 29/4 - 29/1 փարկ 17 հոկտ. Օսմ. ընդհ. պարտք 30-29.75 « փոխ 1863 250 « « 1865 245 ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ Արիւսէն եկած լուրերը ինչպէս արդէն ալ ծանուցած ենք ընդհանրապէս ապստամբութեան նուաճումը իրտման կը յուսացնեն: Պարիզէն առնուած հեռագիր մը կը ծանուցանէր թէ ապստամբները եւրոպական տէրութեանց հիւպատոսներուն միջոցաւ իրենց հրահանգութեան պայմաններուն վրայ կը բանակցին եղեր Քարձը: Սուլթանի փաշային հետ: Աստիճանը լրագրին այս լուրը սուտ հանելով՝ կըսէ թէ ապստամբներէն առանց որ և է պայմանի հնազանդութիւն կը պահանջուի: Միւս կողմանէ անտալիէն հոկտ. 3 և 8 թիւերով՝ Լեւոնթ-Շերքու լրագրին գրուած նամակները այնպիսի տեղեկութիւններ կուտան, որք ոչ միայն ապստամբութիւնն իր վերջին շունչին մտ կարող վիճակի մէջ կը ներկայացընեն, Բայց վերջուլ նամակներուն տե-



ւաւոր և ընտիր մասը վշտացնէ ետև՝ տակաւն չուղեր յիշեալ թագին հրա- Ժեան առաջն առնել ջանալու և ընդ- հակառակն նորանոր առիթներ կը մա- տակարարէ :

Այս պատմին թէ ասիկց քանի մը շարքի մասն թագին մէջ պատուա- ւոր տաճիկ մը գացեր և իր եկեղեցա- կան զգեստները շուրջառ վահաս թագ- ևայն զորս պատարագ մատուցած Ժա- մանակ կը հաջնի, գրաւ տարով 20 լի- րա փոխ խնդրեր է :

Այս անկողը գործին և ասիկց թա- ցին մէջ ծաղած դայթակոր թեան վե- րայ Ս. Պատրիարք Զօր ուշադրու- թիւնը հրաւիրելով կը խնդրուի որ յիշ- եալ քարոզելն այն թագին հեռացնելու բարեհաճի, որպէս զի դժգոհու- թեան պատճառը վերնալով թագին երկ- սեռեան վարժարանն ալ կարենայ բայ- ուիլ, որուն անհամար կազման տեղ- ւոյն երկեսու մանկանց ծնողները :

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ

Հինգրթի որը Սայիքը-Շ ա- տի և Սաւաղիւր-Սուրուր շոգեշարժ Ֆրզաթմաները բարձրագոյն գործ և պա- տերաքման թեանց տարին Արիստ : — Այն որը Սէճիտէ շոգեշարժ Ֆրզաթման ալ Ալպանիայի ծովեզերք- ները գնաց զորք և պատերազմական մը- թերք տանելով :

— Խոսք կայ թէ Սատրիտի Պաղ- զիական գետան Պ. Ս. Երսիէ Ա. Պօլ- տոյ գաղղեական գետան պիտի անուա- նի :

— Էվնիթ- Հէրրալուրդին անցեալ շարժու կայսերական կառավարութեան կողմնէ օտար տէրութեանց գետան- ներուն զրկուած ծանուցադրի մը վրայ խօսելով, որ օտար հպատակաց ըրած վաշխառութիւնները արդիւրեւ համար անոնց գործակցութիւնը կը հրաւիրելու զիտարութիւն կրնէր թէ վաշխառու- թիւն ընտիրը զլուսարարէս հայերն ըլլալով, կառավարութիւնը պէտք է որ նախ անոնց զեղծումները զայէ և Լայն : — Այդպիսի լրագրին այս անարդար ամբաստանութեան լրագրոյ միջոցաւ պատասխան տալ արժան չէինք հա- մարած, փասն զի մեր խօսքը հայերէն չգրուող օտար լրագրի մը հակադրուել անկարելի ըլլալով ինչ որ ըսէինք Սան- զումէի սպարդիւն նիտաներուն նը- ման յոյս պիտի ցնդէին : Ինչպէս որ, ուրիշ անդամներ ալ ըրած ենք, օտար լրագրաց մեր ազգին վրայ հրա- տարակած սխալ գրուածաց արուելքը պատասխաններն այն ատեն կրնան նշա- նակութիւն ունենալ՝ երբ եւրոպական լիզուով մը գրուին : Մեր այս կարծ- եաց համալիտ բարեկամ մը Էթուալ ա՛ Օրխանին նամակ մ'ուղղելով Է. Է. վնիթ- Հէրրալի վերոգրեալ անիրաւ ամբաստանութիւնը հերքեց. զո՞հ ենք որ յիշեալ գաղղեական թերթին ալ ան- կողմնակալ ոգւով զայն իր հինգշար- թուան թուոյն մէջ հրատարակած է :

— Տրուպիոնէն առնուած նամակ- ները կը ծանուցանեն թէ ամոնոյ ց ին յիշեալ քարոզին մօտ եղած Պեվա- յիտի Օսմանիէի անխոյ մթերանոցը կրակ առնելով բռնկեր է, և թէպէտ մարտիւ համար պէտք եղած օգնու- թիւնները գացեր են քաղաքէն, իսկ շոգեշարժ մեկնած որը այն է հոկտ. 10 ին տակաւն կայրի եղեր :

— Ընտրուելի մէջ այս օրերս արձան մը կանգնեցաւ ՚ի յիշատակ թո՛ւմ Սէ- յըրս անուն ճարտար կառնարակի մը, որ իր կենաց մէջ առ նուազն վաթսուն և ութ ծնօն ջախջախեր, երկու հարիւր քիթ ասպակուցներ, չորս հարիւր երեսուն և մէկ սչք պայթե- ցուցեր, և երսուտեւթի ծոճրակ խոր- սակեր է :

Պարմանակ է որ այս տեսակ դա- զանական մեծամարտութիւնները՝ որք հին բարարտական գարեբու յիշատակ- ներ են, ոչ միայն ներքին կըլլան Սնգ- զեյ պէս քաղաքակրթեայ երկրի մը մէջ, այլ և կը քաջալերուին և մինչև իսկ կը վարձարին իրրեւ առաքինական և մարդ- կողուա գործեր :

Ասիկց կրնայ հասկցուիլ թէ սը- չափ դժուարութեամբ կը վերնան յո- զովորեան մը մէջ արմատացած դէշտ- վորութիւնները :

Լրագրի Մասին պատուա- կան լրագրոյ :

Օմիւրնից Արշաղոյ լրագրին 788 թուոյն մէջ սեպտեմբեր 5 ամսաթիւով երկրորդ նամակ մ'ալ կար բացի դարձ- եալ առանց ստորագրութեան և գարձ- եալ նոյն երեւելին կողմնէ գրուած, իրրեւ պատասխան լրագրոյ 759 թուոյն մէջ իմ կողմնէ հրատարակուած պա- տասխանոյն : Այն նամակին պարու- նակութիւնը քննութեան առնելով՝ տեսայ որ նամակագիրն իմ բողոք դարձ- ներս խորժելով սուտ ու սխալ վէպեր ալ հնարած է զիս վատահամբուելու և ընթերցողին գայթակհորութիւն պատ- ճառելու նպատակաւ : Սակայն չգիտե- նա թէ իւր հնարքը երբեք չպիտի յա- ջողին, ըստ որում այս անգամ ճշմար- տութիւնը բաւական պարագայներով հասարակաց ատենը պիտի հանեմ՝ ու- լով միանգամայն յայտնի պիտի տես- նուի թէ անձնագրով, մեծարանը, սը- տակօսը, և Լայն ո՛վ է :

Արդհեան նամակագիրը կը ջանայ հաստատել թէ ես գրուած եմ եղեօ- ըրողուցս իրաւունքն եղող հայրենա- կան ժառանգութիւն մը, ուստի կու- գեմ այս անգամ պարզել այս խնդիրը՝ որ իմ սա գլխաւորն է ըստ նամակագրին : Առաջին պատասխանուցս մէջ ա- կամայ յայտնեցի թէ « յընտանեկան սի- րոյ շարժեալ անոնց 3000 քանիկ չափ տուի » : Այս նամակագրին ծանր գայթակ այս արբար յայտարարութիւնն կողմէ սուտ հանել և այնպէս հաւատցնել հասա- բակութեան թէ՛ եղբորդիքս մօրէ- մերի ձեռքու աշխատած եմ, և թէ՛ նոյն գուճարը ոչ թէ նուէր ըրած եմ, այլ ուրոյց իրաւանց մէկ մասն է՝ զոր դա- տաստանու և ըունութեամբ վճարեր եմ եղեր, և այս պատճառաւ կը նշանա- կէ իմ մէկ փոխանակարիս պատճէտը :

— Հաւաստի ստոյգ եղբուր թիւնը, Եղ- բայրս ինձի հետ ընկեր չէր. անիկա երբ անկողնոյ կը ծառայէր, Պարթիւ սըր- բարանը՝ որուն յիշողութիւնն արդարեւ տեղի էր ութ տարի յառաջ, եղբորս անիկոյն ինչպիսեպէս անոր քով երթա- լով կուգէ իմանալ թէ խոտովանու- թիւն մ'ունէր ընկելը, նա կը պատաս- խանէ թէ՛ « և ոչ մէկ բան մ'ունիմ », և զուտակներս եղբորս ինամոցը կը յանձ- նեմ. գարձեալ և գարձեալ հարցը- լելով՝ մի և նոյն պատասխանը կուճը- ուի. նաև՝ ըստ որում Պարթիւի ազ- գային առաջնորդարանը ժառանգական գործոց տեսուչ (պէ յթիւմալ) է, այդպա- յին ժողովին ալ կը քննուի այս խոտու- վանութիւնը, և ես այսպէս ըլլալուն ՚ի հաստատութիւն ունիմ քովս գիր մը ստորագրեալ Պարթիւի ճշմարտ երե- լելի և իմ սա պատուաւոր ազգայիններ : Եթէ եղբայրս ինձի հետ ընկեր եղած ըլլար, արեւօք իւր հիւանդութեան օրերուն մէջ իրեն ՚ի խոտովանութիւն մօտեցող պաշտօնական անձին՝ այն է Պարթիւ սըրբարանին՝ չէր յայտնէր, և միթէ եղբայրս անչափ անգութ էր որ ընտանիքը զսկէր՝ եթէ իմ վրայ ծոխու- թիւն մ'ունէնար. նաև՝ եթէ եղբորս կարմնէ Պարթիւ սըրբարանին բերած խոտովանութեան լուրը և ժողովոյն հարցափորձներն իրարմէ տարբեր եղած ըլլային, միթէ չէ՞ ին կրնար եղբորս և իմ մէջ իրաւարար կանգնելու համար

գատաստանական կարեւոր միջոցներու ձեռնարկել : Այս չորին, որովհետեւ եղ- բայրս կրկին և կրկին յայտարարութիւն ըրած թէ ինքն և ոչ մէկ խոտովանու- թիւն մը ունի ընկելը, Այս եղբու- թիւնը եթէ Պարթիւ սըրբարանը մնա- ցեր է կամ մոռնալ ստիպուելով յանձն Արշաղոյ կողմէն թէ անիկոյն տեղի- րեան անէ, ընդհակառակն իմ քովս պահուած է յիշեալ խոտովանու- թիւնը հաստատող զիրը : — Այս օր ճշմարտապէս եղբայրացի կրնայ ժըն- տել թէ ես եղբորս ցաւալի մահուանէն յետոյ առաւել կարեկցութեամբ կըլ- նամած եմ անոր ընտանիքը մէկ տան մէջ բնակելով և ոչինչ խոտովանանցմէ, մինչև այն օրը յորում Նրուսից հիւ- պատօսը, որովհետեւ այն ատեն Նը- բուսից հարստակ էի, կանչելով զիս ի- մաց տուաւ թէ եղբորք տիկինը բող- քած է : Նրուսից հիւպատոսարանը ըստ ամենայնի կը յարգէ արդարութիւ- նը, ուստի Նարին անուութեան հար- ցուցի թէ ի՞նչ իրաւանց վրայ կը հիմ- նէ իւր բողքը, և թէ իմ վրաս որ և է պահանջ մը հաստատող վաւերական զրկեր ունի՞. հեռաւարար հիւպատոսը ըստ օրինաց բողոք կարեւոր քննութիւն- ներն ընելէ յետոյ, վերջապէս յայտնեց ինձ թէ սրբարակ տիկինը ընկերութիւն հաստատող իրաւունքը և փաստ չունի. իսկ առաջարկեց սրբար համար շնորհ մ'ընել :

Ուստի երբ տեսայ թէ հիւպատո- սը համարուած ըլլալով տիկնոջ բողո- քանց անհիմն ըլլալուն՝ միայն առ շը- նորհս կառաւարկէ ինձ սրտեալ գու- մար մը յասակցնել եղբորդուցս հա- մար, յընտանեկան սիրոյ շարժեալ յան- ձին առ ի, և ՚ի վերջոյ՝ ուրիշ տուած- ներէս գաս 38062 1/2 Աւստրիոյ սիւ- նադրոյ մ'առնի փոխանակարի մ'ալ տուի ըստ օրինաց ստորագրեալ իմ հոգ- մանէ և ուղղեալ յանուն եղբորս տիկ- նոջ, Տիկինը ընտանեց և գրութեամբ ալ հաստատեց թէ գաւկններն ալ մա- սրն ունին այս գուճարէն : Հաստացման պայմանագրովն որ էր 1861 յունիսը 20՝ Հաստացի յիշեալ գուճարը թէ և անիկինը զայն փոխանականի մը վրայ դար- ձուցած էր : Հաստացի ազգային սովո- բութեան համեմատ պահանջելով որ մինչև յարբուս հասանել որբոց, ըստ որում անոնք ալ մասն ունին, ազգային ժողովոյ կողմնէ ապահով միջոցաւ արդիւնաւորի յիշեալ գուճարը : Եւ պայմանագրովն 52 օրի չափ ետքը զե- ջայ վճարել երբ եղբայրական իշխանու- թեան կողմնէ (այս միջոցին Նրուսից հարստակութեան հրատարած էի) 1277 շապտ 22 ամսաթիւով և 297 համա- ըրով զիր մը ստացայ, զբով իմաց կու- տար ինձ թէ յիշեալ սովորութիւնը ՚ի գործ պիտի դրուի : Իմ այս հաստա- տամութիւնս մէջ թէ գատաստանական ծախք, այլ 12668 գուճուչն տակա մը հաստացանել պարտաւորեց զիս ըստ օ- րինաց, սակայն ես արդէն յանձն առած էի յօգուտ որբոց, որովհետեւ զիտէի թէ փոխանակարի մը հաստացման ժա- մանակը անցած ատեն օրէնքը կը հրա- մայէ տոկոս տալ : Այս այս է որ նա- մակագիրը « գատաստանու վճարեց » կրէ, մինչդեռ յիշեալ գուճարը Եղբայ- տական անուանեալ Պանքային (Պանք ա՛ Վիլիթ) կանխաւի պահ տուած էի ՚իսկ փոխանակարին համար նաւերս ՚ի գրաւ զներս գարձեալ օրինաց հպատա- կելու առ թիւ է, ըստ որում մի որ որբոց համար գիր կուտայ, ըստինց կը հարկագրի ապահովել զայն, ըստ հիւ- պատասխանը : — Արիս ի՞նչպէս եղ- բորդուցս ժառանգութեան մէկ մա- սը կրնայ համարուիլ, քանի որ եղբօ- ըրս ինձի հետ ընկեր չըլլալը հաստա- տած է, անիկինը թէ՛ ինքնին և թէ՛ ու- ընկերու միջոցաւ արդէն Հիւպատոսին գիմած էր, իսկ յայտնեցաւ իր ան- հիմն պահանջանց մէջ, ըստ որում ըն-

կերութիւն հաստատող և ոչ երկարող զիր մը կըլլաւ ներկայացնել, և չէր կրն- նար, փասն զի չկար և չկայ, այս եղեւ- լութիւնը տիկնոջ եղբայր և հիւպա- տոսարանի առաջին թարգման Ասաչէր Եփեմիտին ալ ծածուկ չէր. եթէ քը- լոջը բողքը իրաւացի ըլլար՝ անշուշտ կը փութար պաշտպանել և այնպիսի պատեհ տալի մը ձեռքէ չհանել յո- բում արգարատէր Հիւպատոսն ըստ օ- րինաց խոտովանութեան զբարձք էր լսել և քննել այրի տիկնոջ մը յանուն որբոց բարձրացուցած բողքը : — Այս նամակ- զիրը այս նուէրս ժառանգութեան մը մասն անուանել կը ջանայ տիկնոջ ինձ տուած էրքէ գրովը. սակայն յայտնի է թէ երբ մէկը ստակ ընդունի, մանաւանդ այսպիսի պարագայներով, անշուշտ զիր մը պիտի տայ. տիկինը այս զիրը տուած և ըսած է թէ իմ և որբոցս մասն ըն- դուճած եմ և ուրիշ պահանջ չունիմ. կերեւայ թէ նամակագիրը այս « մասն » բառը կահարկէ « իրենց մէջ եղած թղթակցութիւնները կը միայն » ըսե- լով : Պարմանակ գիւտ. քանի որ տի- կինը Հիւպատոսին դիմեր էր, Հիւպա- տոսը կրնար անիրաւի մաս մը մի այն ապահովելով, և միթէ տիկինը գոհ կըլլար իրաւանց միայն մէկ մասն ըն- դուճելով : — Իսկ բողքային կը ստե- կեր կրէ թէ « քանի մը պատուաւոր անձինք միջնորդ գնելով 5000 լիրա և սալ խոտացաւ եթէ « որբոց ձեռքէն իրարմիցս մ'առնին » : այսպիսի խոտ- տում մը ոչ ըրած եմ և ոչ ալ ընե- լիք ունիմ, որովհետեւ դարձեալ « իւր- բախեց » անուանու պէտք չունի և չու- նիմ : — Չմոռնալք նշանակելու թէ տուած նուէրս կառակեղից ցուցնելու համար միանգամայն իշխանութիւնէն առ- նելքս եղած 35000 լիրայի գուճար մը յիշեալ դէպքէն բաւական ժամանակ ետքն ընդունած ատենս տուած անորո- բազիրս ինձի յիշեցնել կուգէ, թերևս ինքը միայն չգիտնալով թէ իշխանու- թիւն մ'այս տեսակ գործերն իր օրինաց համեմատ կը կատարէ և միշտ պահ հով- ըլլալու համար ինչ որ անուանու գրէ :

Միայն այս խնդիրը չէ, որ նամա- կագիրը իր երկրորդ գրոյն մէջ կը յու- գէ : Արեւ թէ՛ « Այս առաջին անգամը չէ որ նորա երեսը վար առնուած է պաշ- տօնական ատեններու մէջ՝ նաև ՚ի ներ- կայութեան բարձրաստիճան նախարա- րաց . . . » : Սակայն ընտանակեր թէ սը նախարարաց առջև երեսու վար առ- նուած է, մինչդեռ ես՝ չէ թէ վարձե- լու՝ այլ իր խօսքին արժէքն սպացու- ցանելու հարկագրութեամբ կրնամ յայտնել թէ՛ նոյն ինքն իշխանութեան կողմնէ պատիւ գանելով Պարթիւ Միքիթ (Արշաղոյցեաց և հպատակաց մէջ տեղի ունեցած խնդիրներու հա- մար հաստատուած երեւելի ատեն մը) ըստած համապային խառն ժողովոյն զլուսար անգամակից էի, և նոյն պաշ- տօնը Եղբայրացի մեկնելէս դեռ երկու ամիս յառաջ կը վարէի : Ասիկց գաս, ազգայնոց ընտրութեամբն և թախան- ձանօք՝ ազգային ժողովոյ անգամակցու- թեան և Առաջնորդական փոխնոր- դութեան պաշտաման կուգած եմ՝ տիկ- նոջ կողմնէ յիշեալ խնդիրը երեւան երկելն 2-3 տարի ետքը :

Այս, առանց պարծիլ ուղղելու կը հարկագրիմ ըսել թէ՛ մայրաքաղաքի մէջ ալ՝ ուր կառավարութիւնը և ազ- գային հասարակութիւնը նուազ հե- տաքնին չեն անձնական արժանեաց, հաճեցան պատուել զիս, կառավարու- թիւնը առ այժմ առեւտրական առա- ջին ժողովոյ անգամակցութեան, իսկ ազգը ազգային գլխաւոր պաշտօններու կոչելով զիս : Արիս եմ որ առ իմ ու- նեցայ թէ՛ կառավարութեան և թէ՛ ազգիս ծառայելու՝ ըստ ձեռնհասու- թեանս : Այս, իրրեւ ազգային անհատ առ սիրելի ազգս ունեցած անհատա- կան պարտաւորութիւններս կազմեմ կա-

տարեկ քաղաքի . հետևաբար ինչպէս  
ի Վահրէի նոյնպէս ի Վ. Պօլիս զբա-  
րոցաց նուէր տալ ժողովարայ . և միթէ  
կրնայի՞ Պօլսոյ ազգային լրագրաց վրայ  
արգելք դնել որ չհրատարակեն զա-  
նոնք , քանի որ ազատ են անոնք և կըր-  
նան իրենց ըստանձնած պարտականու-  
թիւններն ըմբռնել . իսկ նամակագիրը  
եթէ չուզեր որ անոնք իմ անունս իւ-  
րենց էջերուն մէջ առնեն՝ պէտք չէ՞ր որ  
ժամանակին յայտներ եթէ ես գէշու-  
թիւններ և զիպողութիւններ ըրած էի  
որպէս զի կանխապէս գիտնալով ըստ այ-  
նոմ փորձեցին . Կամակագիրը թերևս  
չգիտէ որ ես Վահրէի մէջ այս անհա-  
տական պարտաւորութիւնս կը կատա-  
րէի . երբ ազգային դրամական վիճակը  
լաւ չէր՝ բաւական մեծ դուրս մը տա-  
րեկան նուէր կը վճարէի , և դադրե-  
ցուցի՝ երբ դրամական վիճակը բարւո-  
քեցաւ . Բնթերցողէն կը խնդրեմ՝ նե-  
րել ինձ վայրէի մի , բայց առ հարկի  
արդարապէս պարծիլ թէ՛ այս բարւո-  
քութիւնը իմ փամփայտ եղաւ . ես իշ-  
խանութեան արտաքին տեսուչ Պ . սեմ .  
Շերիք փաշային յայանեցի ազգին դը-  
րամական ներդրութիւնը , և անոր ալ՝  
Թարձր . փոխարքային իմաց տարու և  
օգնութիւն խնդրելու խոստանալով վայր-  
ժողովականաց հրահրանքը Վարրի-  
էլ սրբազանը հաճեցաւ նախ առանձինն  
և երկուրքը անգամ մայ փամփայտ փոխ-  
առաջնորդ Վրթ . Մանուէլ վարդա-  
պետի հետ Թարձր . իշխանին ներկայա-  
նալ , և ուրախ եմ որ յաջողեցանք ,  
քանզի նորին բարձրութիւնը իւր սո-  
փոսական առատաձեւութեամբ ըրա-  
րեհաճեցաւ 1000 Ֆէտտան (1 Ֆէտտան  
6 արտափոք է ) գետինի լրացնել ազգին  
ագրատաց համար ըրած շնորհը , որով  
տարին 1000 լիւրցի մօտ եկամուտ կըր-  
նայ ստացուիլ և որ նախորդ եկամուտ  
ներուն հետ միանալով , Երկուստի  
ագրային յաւաքագրական գործոց հա-  
մար լիովին բաւական ըլլալով , անշուշտ  
մասնաւորաց նպատի պէտք չմնար՝ ե-  
թէ բարւոք անտեսութիւն մ' ըլլայ .  
Երբ , նամակագիրն ալ որ երևելի կան-  
ուանի , որ ուրիշները գտնելու , որ ու-  
րիշներուն սիրտը քննելու Ետուածա-  
յին յատկութիւնը իւր վրայ առած է ,  
կրնայ Եւաջնորդարանի տեսարաններն  
ցուցնել թէ ինչ նուէր ըրած է Երկու-  
տոսի ազգային անտուկին և ինչ օգուտ  
ընձեռած է ազգային յաւաքագրութեան  
համար . Եւ յո՛ւ , ես հարկադրեցայ մեկ-  
նիլ Երկուստեան , բայց ո՛չ պարտուց  
և ո՛չ որ և է յանցանաց համար , ինչպէս  
աղէկ գտնեն երկուստեան իշխանութիւ-  
նը և Երկուստի ամեն ազգայն երևելիքը .  
Արիւ մէկ քանի կէտեր ալ կը զըտ-  
նեմ զբոյն մէջ , իբր թէ սուս և մեծա-  
մրտութիւն է ըսել . թէ Երկուստի

Թարձր . իշխանին մայրաքաղաքս դանը  
լաւ տեսնելու օգնեցայ իրեն ներ-  
կայանալու . Եթէ արդարեւ անհաւա-  
տալի կը թուի և արդարեւ երևելի մէկն  
է ինքը , կրնայ նոյն իսկ Երբին բարձ-  
րութեան ստուգել , և պիտի չամչնայ  
արգելք եթէ իմանայ թէ ոչ միայն չու-  
զենաւուս մէջ՝ այլ և ապարանք Եր-  
բին բարձրութեան ներկայանալու պա-  
տիւն ունեցայ .  
Ըստից մէկ դատ , նամակագիրը իւր  
բոյն մէջ մեծամտեղով կը արործի թէ  
իւր ըստծները պաշտօնական վկայու-  
թիւնն և արձանագրութեան վրայ կը  
հիմնէ . Թերևս այնպէս կը կարէ որ ե-  
թէ ոչ բոլոր Պօլսոյի ազգային հասա-  
րակութիւնը գէթ ես ալ իմացած չեմ  
թէ Վահրէի ազգային ըստած արգի-  
ժողովը ի՞նչպէս հաստատուած է . անի-  
կա մէկ կամ երկու անձանց հաճեցաւ ար-  
գելնելն է . ոչ տեղոյն ազգայնոց հա-  
ձուրթեան և ոչ քուէարկութեամբ  
կազմուած է . Եւ յայտի ժողով մ' ան-  
տարախոս մեր ազգին համար ոչ ընդու-  
նելի է և ոչ հաւատարմութեան ար-  
ժանի . Իսկ զայլով այս ժողովոյն ար-  
ձանագրութեանը , դարձեալ պարզա-  
բար կրնամ ըսել թէ ինձ հաւատաւոր  
մէկ քանի անձանց համար վկայուած  
նութեան արձանագրութեան որ երբէք չի  
կրնար արժէք ունենալ . զի վատաճա-  
րաւոր և ճշմարիտ եղբուրթիւնը ո-  
չնչացնելու համար այնպիսի ձախող  
գրեւ մ' է , որ նոյն իսկ իր պատ ի պատ  
ընթացքով կը խայտաւակի .  
Ընտրութեամբ կը ստեղծուի ազգիւր  
երբ կրնէ թէ՛ « Վարրիէլ սրբազանին  
կնիքը շարունակ իւր քովը կը գտնուէր »  
Երբարեւ իմ քով կնիք մը կը գտնուէր  
բայց ոչ երբեք սրբազանին կնիքը , այլ  
ուրիշ կնիք մը ( Վ . էրիլ Բարթիլոմէոս  
Իշխան ( Մարտ ) ) որ Եւաջնորդի փոխա-  
նորդ եղող անձանց կրէ ստոր է . Եւ յո  
կնիքը ժողովոյն մէջ յանձնեցի Երթ .  
Մանուէլ վարդապետին՝ երբ սակեց  
չորս տարի առաջ սիսաւ Փոխ-առաջ-  
նորդի պաշտօն վարել . Եւ հաւատիկ օր-  
տութիւն և ահա երկ զրպարտութիւն  
մը որուն հեղինակին աւելի աղէկ է ողջ  
ողջ գերեզման լծնել՝ քան թէ այսպի-  
սի տարօրինակ վատութեան և խար-  
զախութեան դիմել .  
Վարդը կուգայ Եւրոպայի համար  
եղած փոխաւեան զրպարտութեան և  
պաշտօնական հեռագրութեանը՝ եթէ  
իրաւ քուէած են . Կը պատասխանեմ  
դարձեալ թէ՛ անիկա անձնական գոր-  
ծոց վերաբերեալ հրահանգներ կա-  
տարելու համար անպարտաւոր Վահր-  
րէն Մայթաւ պայծառ և անկեց Պօլսո  
դարձած է . և թէ՛ երբ ուզէ կրնայ  
Երկուստս անցնիլ . Իսկ հեռագրու-  
թիւնը չեն կրնար մեղադրելն ընել զին-

քը , վան զի իշխանութիւն մը պար-  
տաւոր է որ և է բողոքողը մ' ուշ գը-  
նել և պէտք եղած՝ միջոցներու ձեռ-  
նարկել բողոքեալ ներկայացնելու հա-  
մար , Եւրպարտեմ անձ մ' այս պիտա-  
լով , կրնայ հաւատալ թէ աներձակ  
պատասխանատուութեան մ' ազատելու  
համար փոխած է . Կա մանաւանդ՝  
բողոքողին անտիտ ըլլալու է մէկը , որ  
այսպիսի ծանուցեալ խարբախ հնարք  
ներու համար երես պահէ .  
Եւ հաւատիկ , . . . խմբագիր , Եր-  
շարուսոյ մէջ հրատարակուած երկրորդ  
գրոյն ուղին ու արժէքը , Եւ յոյս միայն  
չէ , կան ահաւել ուրիշ ծանր ըսուած  
ներ և անուանարկիչ բառեր , բայց ես  
չուզեցի նշանակել զանոնք և ընթեր-  
ցողին նոյնպէս պատճառել . զանց ըրի  
միանգամայն յուսալով որ նամակագիրը  
իմ այս զանցառութենէս խրատ քաղե-  
լով՝ ուրիշ անգամ ուրիշ մը պատուոյն  
վայ այնպէս անվայել կերպով չյար-  
ձակիր և սուս ու պատիւր վեպերով ժո-  
ղովուրդը քայլակերպեղծելու անպաշտ  
փորձերու ձեռնարկել յամօթ և ի պա-  
տասխանատուութիւն անձին , զոր որ-  
չափ ալ ծածկէ՛ անշուշտ օր մ' երևան  
պիտի երնէ հատարակաց տեսնին սու-  
ջև , ոչ իւր անձը և ոչ իւր անձին ար-  
ժէքը կրնալով միշտ տատանիչներու  
ներքեւ պատասխարել .  
Ար ինչրեմ . . . խմբագիր , որ  
այս երկրորդ պատասխանս ալ պատուա-  
կան լրագրոյց յառաջիկայ թուով հը-  
րատարակել բարեհաճիք .  
Իւսկիւտար 4 հոկտ . Միջոցի Բէյրութի  
1866  
  
ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ  
ԾԻԱԾԱՆ  
Լ Բ Ե Գ Ի Բ  
Ազգային , Քաղաքական , Ուսումնական  
և Առեւտրական .  
Ինչպէս որ քանի մը շարաթ առաջ

յատուկ յայտարարութեամբ ծանուց-  
ուած էր , անցեալ շաբաթ օրն այս նոր  
լրագրին առաջին թիւն հրատարակուե-  
ցաւ խմբագրութեամբ արժանայարգ  
Չուխանեան Կարապետ Պատուելինն ,  
որ երկար ժամանակ ազգային գրոցնե-  
րու մէջ հայերէն լրագրի ուսուցչու-  
թիւն ըրած է իրաւարկիւնաւոր կեր-  
պիւ , բայց քանի մը տարեի ի վեր ըսողու-  
թիւնը կորուստանելու դժբաղդութեամբ  
իր պաշտօնէն և միանգամայն միջիժա-  
լութեան միջոցէն զրկուած ըլլալով՝  
բարեկամացնալու անօրէն այս նոր լրա-  
գրին հրատարակելու ձեռնարկած է .  
Արձանք որ մեր նոր պաշտօնակիցը  
խմբագրութեան վաղիկ ասպարէզին մէջ  
յաջողութեամբ յառաջ քաղելով՝ հա-  
սարակաց օգտին նուիրած օրերը դարձ-  
եալ արգիւնաւոր ընէ թէ՛ ազգին և թէ՛  
իրեն համար .  
Օրհնանք շարաթ մէկ անգամ  
կը հրատարակուի շարաթ օրերը Փոռնջ  
լրագրին մեծութեամբ .  
Տարեկան գինն է 30 լիւրուշ .  
Բաժանորդագրութեան տեղերն են՝  
Եւսա-Երթը՝ Նախը խանին վերի  
յարիւր թիւ 5 լրագրին դրասենեակը .  
Գ . Փոխապետ և Գ . Երկան-  
եան ընկերաց սենեակը Մեծ մարտի  
քով թիւ 26 .  
Մարդարեան գրատուներ Մերձան  
Չարք .  
Վաղիկեան գրատուներ Մանուս  
Փաշա , թիւ 137 .  
Վահրամանեան գրատուներ Մե-  
րաքեր Նատուսի , թիւ 103 .  
Սաման՝ Ետուածատուր աղա  
Իսկիճեան .  
Բիրասուն՝ Գեորգ աղա Մաղ-  
մանեան .  
Տրապիզոն՝ Ետուածատուր աղա  
Կ . Երկանեան .  
Պրուսա՝ Մ . Փախալ Յ . Օրադ-  
եան .  
Հալէպ՝ Յօհաննէս աղա Բիւրք-  
ձիանօճ .

ԹՈՒՂԹ ԵՒ ԳՐՈՒԹԵՆԵ ՊԵՏՅՐԵՆԵՐ  
ՁԻՆԻԼ ԽՆԻՆ ԴՈՒՆ ԿՈՑ ԹԻ 12 ԵՒ 14 ՄԹԵՐԱՆՈՑՆԵՐԸ  
ԱՍԵՆԱՍԱՆ ԳԻՆԵՐՈՒ ՄԵՐ ԵՒ ՄԱՍԻ ՎԱՅԱՍՏՈՒՆԵ  
3. ԱՐՇԱԿ ԵՒ ԸՆԿ .  
Պատիւ ունին արդոյ հասարակութեան ծանուցանելու , որ ամեն տեսակ  
թուղթեր և գրութեան պիտոյքներ , ինչպէս տետրակներ , կաղամարներ , ընդ-  
օրինակութեան մամուլներ , զրիչ , մեղան , կրքամոմ , կանոն , գրաւազ , և այլն  
և այլն Եւրոպայի գործարանաց հետ ուղղակի յարաբերութեանց շնորհիւ կա-  
րող են պօշոյտ ամեն թղթափաճաններէն աւելի աժան գներով ծախելու թէ  
մասնակիով և թէ հատով ուղղութեամբ . հասարակութեան զիւրութեանը հա-  
մար վերջին պիտեղ օրինակներուն վրայ նշանակուած են , անտուկով կամ շատ  
առնայիններուն համար օրինակ որ վերջը պայմանաւ . Գաւառներէն թուղթ  
և այլն ուղղութեամբ կրնան զիւրութեամբ ստանալ , և այնպիսեաց օրինակներն ալ  
կը զրկուին , ծախքը իրենց վրայ ըլլալով . նամակները պէտք է վճարուած ըլլան .

Ս. Ռ. Ե. Ի. Տ. Ր. Ա. Կ. Ա. Ն  
ԳՐԱՄԱՅ ԱՐԺՈՂՈՒԹԻՒՆԸ  
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ  
8 ՀՈԿՏԵՄԲԵՐ  
Պատմական լրագր Մէճ . . . 102.20  
Քառանց արձաթ . . . . . 33.39  
Եսճար ռուսումն . . . . . 34.14  
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻՍ 3 ՀՈԿՏԵՄԲԵՐ  
Ս. Ր. Մ. Տ. Ի. Ք  
Յորեն թայլան կարծր 00-00  
» Իսմայիլ 00-00  
» Բուս . Պալլիք 00-00  
» Վաւա 26-28  
» Իպրայիլ կակուղ 18-24  
» Կալաց 00-00  
» Պուրկաղ 26-27  
Երկուստեան կալաց 14-15  
Գարի - 14  
Մ Ե Տ Ս Ս Ր Ս  
Պրուսա կարճ թէ ֆէ 370-380  
» երկան » 360-380  
Շաքի հօխան ֆրանք » 50-54

ՆԵՐՔԻՆ ԲԵՐՔ  
Բամպակ Պարքէտէր հօխայ -14  
» Կնիք -14  
» Ուսումն » -12.20  
» Ուսումն » -11  
Բուրք Էնկիւրի լուսոցուած » -15  
» չլուսուած » -7  
» Պանարմա չլուսոց » -7  
ձէյրի Էնկիւրի » -13  
» Թոխատ » -11  
» Չորուս » -09  
Մաղը սիւ » -15  
» ձերմակ » -0  
Թիֆլիք Էնկիւրի » -48  
Աֆիսի Պարքէտէր » -255  
Քիթիք Տերեւ ըստուած » 00-23  
Սալէպ Տաճկաստանի » -15  
Մեղրամոմ գեղին Տրապի » -22  
» Մնասու » -21  
Մուսամբուսիլի » -0  
Կուսաւարի հուստ Բուս . Քիլէ » -  
» Պանարմա » -  
Ձէթ Ալլուղէ հօխայ » -8  
» Կիրիտ » -8  
Աճառ (Մաղոն) Գանդա » -7.20  
» Միսիլի » -7  
Բրինձ Երկուստս Բէյրութ » -4.10  
» Տիմեաթ » -

ԱՐՏԱՔԻՆ ԲԵՐՔ  
Խաչիք Ռիս և Գափո 100 հօխ . 900-1000  
Շաք . զլուս 6-10 Ս . կնիք » -  
» Փոշի » » -  
» Հոլ . գրութ » » -  
» Փոշի » » -255  
Գաղղ . գլուխ » » -295  
» Փոշի » » -250  
Մնաց (գալուս) » » -680  
Պղպիղ (պիլիպ) հօխայ » 6  
Կեղակ (չիլիս) Պղպիղալ » -135  
» Մաղալ » -120  
Սնուցար (Նոշաւար) » -7  
Պղպիտ (Ձէլիք) սնտուկ » -180  
Կաղար (Գուրչուս) » -3.1  
Թիթիկ (Թէնէքէ) զոյք սնտ » -355  
Ձիւք տախտակ թիւ 7-12 Հիւ » 7  
Երկաթ Սնոք . ձողան Կնիք » 68-70  
» Տախտակ 1-14 » -  
» Բեւեղու » 72-73  
» Բոլորակ » 133-140  
» Ռուսիոյ » 120-130  
Քարֆիճա Վարիլ 39 Հիւ » -118  
Խաթիւպէճ ձէն . զոյք Մնտ » -250  
» Պէլիք » -  
» Թիթիլի » -  
Սըսումալէթ Վիլինա հօխան » -46  
» Թիթիլի և Գաղղ » -15

Մասիս լրագրոյ բաժանորդութեան տե-  
ղերն են՝ Կ . Պոլիս Զինիլի խանը վերի յար-  
կը Թ . 7 , Մասիսի խմբագրատունը .  
Իսկ գաւառաց մէջ հետեւեալ հոգա-  
բարձուաց սենեակները .  
ԻԶՄԻՐ . Յարութիւն աղա Տեոտեան .  
ՆԻՈՒՄԻՒՄ . Ռաֆայէլ աղա Բանչուկ-  
եան .  
ԱՍՏԱՅԱՐ . Պ . Յախը Սալառեան .  
ԹԵՔԵՐՏԱՂ . Յարութիւն աղա Շու-  
չանեան .  
ԱՆԴՐԻԱՆՈՒՊՈԼԻՍ . Մանուէլ Սու-  
րիս աղա Գալուստեան .  
ՏՐԱՊԶՈՆ . Պ . Սալառուր Էլմասան .  
ԿԱՐԻՆ . Կարապետ պատուելի Չա-  
քարեան .  
ՀԱԼԷՊ . Նիկողայոս աղա Տեր Մար-  
գարեան .  
ԵՐԶԱԿԱ . Ընթերցասիրաց Թանգարան .  
ՎԱՆ . Գրիգոր աղա Իսաճանեան .  
Ուրիշ քաղաքներէ ստորագրուի ու-  
ղղութեամբ տեղերէն մեկուն հետ կրնան  
բղրակցիլ .  
Խմբագրութեան  
Կ . Ս . ԻՐԹԻԻԶԵԱՆ  
Ի ՏՊԱՐԱՆԻ ՄԱՍԻՍ ԼՐԱԳՐՈՑ  
Կ . ՊՈԼԻՍ ԶԻՆԻԼԻ ԻՍԱՆ